ՆՈՒՄԷՐՕ 1927 — 1884 ՅՈՒՆՎԱՐ 13 ՃՈՒՄԱ — ՍԷՔԻԶԻՆՃԻ ՍԵՆԷ

ԹԷՐՃԻՄԱՆԸ ԷՖՔԵԱՐ

ՄԷՎԱՏՏԸ ՊՈԼԻԹԻԳԻՅԷ ԻԼՄԻՅԷ ՎԷ ՄԻԼԼԻՅԷ

ՎԷ ՍԱԻՐԷՅԻ ՃԱՄԻ ՆԷՎԱՄԻ ԿԱԶԷԹԱ ՏԸՐ

ԱՊՕՆԷ ՖԻԵԱԹԼԱՐԸ
Մէհիալյէ 20 ղրուշտան
ՍԹԱՄՊՕԼ ԻՉԻՆ
Պիր սէնէլիք . . . . . 200 ղրշ.
Ալթը այլըգ . . . . . 105 »
Իւչ այլըգ . . . . . 55 »
ՎԻԼԱՅԷԹԼԷՐԻՉԻՆ
Բօսթա իլէ իրսալ օլունաճագլար իչիւն
Պիր սէնէլիք . . . . . 240 ղրշ.
Ալթը այլըգ . . . . . 125 »
40 ՓԱՐԱ.

ԻԼԱՆԱԹ ՖԻԵԱԹԼԱՐԸ
Պէհէր սաթըրը իչիւն
1 վէ 2 վէ 3ինճի սահիֆէյէ . . 5 ղրշ.
4ինճիւ սահիֆէյէ . . . . . 2 »
ԻԽԹԱՐ. Պանգա, Շիրքէթ վէ ումումը սարրաֆլըյէ այիտ իլանաթ.
2 վէ 3ինճիւ սահիֆէլէրէ . . . 6 ղրշ.
4ինճիւ սահիֆէյէ . . . . . . 4 »
Զիյատէ միւտտէթ իչիւն իլանաթա այրը բազարլըգ օլուր.
Մէկտուպ նաֆիյա տայիր պէնտլէր մէճճանէն գապուլ օլունաճագ վէ տէրճ օլունմայան էվրագ իատէ օլունմայաճագ տըր.
40 ՓԱՐԱ.

Իտարէխանէսի, Հէյէթը Թահրիրիյէսի վէ մաթպաասը, Սթամպօլտա Պապը Ալի ճատտէսինտէ նումէրօ 20 խանէտէ տիր: — Կազէթանըն ումուրը իտարէ վէ թահրիրիյէսինէ այիտ քեաֆֆէի մէվատտ հագգընտա Միւտիրի կազէթա Տիգրան Ճիվէլէկեանա միւրաճաաթ օլունմալըտըր ձըրալը, քեաֆֆէի մէքեաթիպին տախի անըն նամընա կէօնտէրիլմէսի իգթիզա իտէր.

ԿԻՈՆԼԻՒՔ ՀԱՎԱՏԻՍ

Պապը վիւքէլաի ֆիխամ հազարաթընտան միւրէքքէպ օլարագ միւթէշէքքիլ պուլունան էնճիւմէնը մախսուս տիւնքի կիւն Սատրազամ հազրէթլէրինին թահթը րիյասէթինտէ օլտուղու հալտէ Պապը Ալիտէ իճթիմա իթմիշ վէ միւզաքէրաթ ագշամա գատար իմթիտատ էյլէմիշ տիր:

—

Հիւքս բաշանըն թահթը գօմանտասընտա օլարագ Մէհտի ալէյհինտէ մուհարէպէ իտուպ քեամիլէն մահվ իտիլէն Մըսըր օրտուսընա մէնսուպ պիր աւքէր նէֆէրի պու քէրրէ խարալը օլարագ հալտէ Խարթումա մուվասալէթ էյլէմիշ տիր:

Նէֆէրը մէրգումըն պէյանընա կէօրէ, իւչ կիւն քէմալը շիտտէթլէ տէվամ իտէն մէզգիւր մուհարէպէտէ Մէհտինին օրտուսընտան 60.000 քիշի մագթուլ իտիլմիշ, վէ Մէհտինին բաքիյէ օլըրը հայվան ... տիւշմիւշտիր: Հիւքս բաշա՛ մուհարէպէյէ իպթիտար իթմէզտէն էվվէլ Մէհտիյէ պազը սուլհ թէքլիֆաթընտա պուլունմըշ իսէ տէ, րէտտ օլունմըշ տըր:

* *

Լօնտրատան ալափր. յունվար 15 թարիխլիյէ ատտէքի թէլէկրաֆ քէշիտէ օլունմըշ տըր.

«Թէրսանէլէրտէ պիր կէրմիյէթ հիւքմ իթմէքտէ տիր: Հէյէթը վիւքէլա՛ Մըսըրտա իշղալ օրտուսընը 10.000 նէֆէրէ իպլաղ իչիւն օրտուի մէզգիւրէ գումփէ ի տաատիյէ սէֆգինէ գարար վէրմիշ տիր: Պու կիւն պիր պաթարեա տաղ թօբու վէ թօբճը հայվանաթը իչիւն պիր թագըմ էյէրլէր Մըսըրա միւթէվէճճիհէն Վուլվիչէտէն խօլա չըգարըլմըշ տըր: Մէզգիւր պիր պաթարեա թօբ Մըսըրտա Ինկիլիզ օրտուսընըն գօմանտանը Ժէնէրալ Վուտ թարաֆընտան վուգու պուլան թալէպ իւզէրինէ կէօնտէրիլմիշ տիր: Գումփէի մէզգիւրէ Մէհտի ալէյհինէ իսթիմալ օլունաճագ տըր:»

* *

Մուգատտէմա Սուտան գօմանտանը օլան Կօրտօն բաշանըն էսիր թիճարէթինի մէն իչիւն Պէլճիգա տէվլէթի թարաֆընտան Աֆրիգատա Գօնկօ էյալէթինէ կէօնտէրիլէճէկ յէ տիւն խապըրմըշ իտի:

Սօն բօսթա իլէ կէլէն Ինկիլիզ կազէթալարընտա օգունտուղընա կէօրէ, Ինկիլթէրրա տէվլէթի՛ բաշաի մումաիլէյհի մէմուրիյէթը մախսուսէ իլէ Սուտանա կէօնտէրմէյէ գարար վէրմիշ օլտուղընտան, Գօնկօտաքի մէմուրիյէթի իչիւն թալիմաթ ալըր իչիւն Պէլճիգայա կիթմիշ օլան բաշաի մումաիլէյհ՛ շիմտի Մըսըրա ավտէթ իթմէքտէ տիր:

Կօրտօն բաշա՛ Մըսըրա մուվասալէթ իտէր իթմէզ՛ միւմքին մէրթէպէ սիւրաթլա Խարթումա ազիմէթ էյլէյէճէք տիր:

—

Բաթէնթա Նիզամնամէսի ահքեամը մուճիպինճէ սէնէվի ալընաճագ վէրկինին միգտարընը սէպթը տէֆթէր էյլէմէք իւզրէ, վէրկի էմանէթի ճանիպինտէն Գալաթատաքի թէպաաի էճնէպիյէ մաղազալարընա էվվէլըսի կիւն մէմուրլար կէօնտէրիլմիշտիր:

Իշիտտիկիմիզէ կէօրէ, թէպաաի մէրգումէ՛ թապի օլտուգլարը գօնսօլօսխանէլէրէ պէյանը քէյֆիյէթ իթմէքսիզին մէմուրինը մումաիլէյհիմէ վէրկի վէրմէյէճէքլէրինի պէյան էյլէմիշլէր տիր:

—

Զաթը Հազրէթը Բատիշահինին իթալիա գըրալընա իհսա պույուրտուգլարը նիշանը իմթիյազըն իթասընա մէմուր Ղազի Մուխթար բաշա հազրէթլէրի էվվէլըսի կիւն Տէրսաատէթէ միւթէվէճճիհէն Ռօմատան վէ տիւն տախի Պըրինտիզիտէն հարէքէթ էյլէմիշ տիր:

—

Տիւնքի Ժուռնալ տը Գօնսթանթինօփլ՛ «Միւպահասաաթը տինիյէ» սէրլէվհասը թահթընտա աատտէքի ֆըգրայը խավի տըր.

«Պիր վագըթտան պէրու Հաքիգաթ՛ էտեանը միւխթէլիֆէ յէ պիր սուրէթը մուախէզէքեարանէտէ թէֆթիշ իթմէքտէ օլուպ, պու թէֆթիշ՛ պազըն տէ ագ չօգ սէրթ պիր թաարրուզ սուրէթինի քէսպ իթմէքտէ տիր.

«Րէֆիգիմիզէ չունքի պէյան իտէրիզ քի, էկէր պու սուրէթլէ մէյտանա պիր միւպահասա չըգարմագ նիյէթինտէ իսէ, պու մուամէլէսի րէդ տէ մուվաֆըգ նէզաքէթ տէյիլ տիր, զիրա իշպու միւպահասա խալընըզ պիր թարաֆճա սէրպէսթ օլապիլէճէք տիր: Պու հալտէ տիմէք օլուր քի, խալանալընըզ լագըրտը իտէրէք տայմա հագգ քէնտիսինտէ պուլունմագ մուհասսէնաթընա մալիք օլաճագ տըր: Պունտան մաատա պիզիմ զաննըմըզա կէօրէ, պու մէմլէքէթտէ միւպահասաթը տինիյէնին հիչ պիր ֆայիտէի ամէլիյէսի օլմայաճագտան մաատա, պիլաքիս ֆայիտէսիզ էլտան էֆքեարը ամմէյի թահրիք իթմէք մահզուրը վախիմինտէ պուլունուր, չիւնքի քիմսէ՛ Հաքիգաթըն միւտաֆէա իթտիկի չէյէ թաարրուզ նիյէթինտէ տէյիլտիր.»

—

Նուվէլ Զուռնալ նամ Ալէմոն կազէթասը Ավուսթրիա չըմէնտիւֆէրլէրինին Ավուսթրիա չըմէնտիւֆէրլէրի իլէ պիրլէշտիրիլմէսինէ տաիր վէրտիկի մալումաթա նազարէն, մէզգիւր խաթթլարը պիրլէշտիրմէք իւզրէ ինշա օլունաճագ խաթթլարա տաիր Նաֆիա նէզարէթի թարաֆընտան թանզիմ վէ թէքթիպ օլունան լայիհատա մէսարիֆը վագըա 22.000.000 ֆրանգտան իպարէթ օլմագ իւզրէ կէօսթէրիլմիշ իսէ տէ, տէվլէթը Օսմանիյէ պիր թարաֆտան Սէլանիք—Միթրօվիչա վէ տիկէր ճիհէթտէն Տէրսաատէթ—Պէլկրատ խաթթլարընըն Լէքքիւ... ... խուսուսունտա իսրար կէօսթէրմէքտէ օլտուղընտան, պու քէյֆիյէթ՛ մէսարիֆի վագըանըն 9.000.000 թէզայիւտինի միւճիպ օլաճագ իմիշ.

—

Պէյրութտան Մաճրիքէ իշար օլունտուղընա կէօրէ, Ճէպէլը Լիպնանտա 4 այտան պէրու հիչ վագըայի ճինայէթ վուգուա կէլմէքսիզին Ճէպէլին մուհաֆազասի աալիյէ էմրինտէ Վասը բաշա հազրէթլէրինին կէօսթէրտիկի գայրէթ վէ հիմմէթ շայանը թագտիր պիր տէրէճէտէ իմիշ: Պունտան պաշգա պազը զէվաթըն հըմայէտ իթտիքլէրի ատամլարա պիր մէմուրիյէթ իսթիհսալ իթմէք իչիւն թէրթիպ իթտիքլէրի էնթրիգալարա միւշարէլէյհ թարաֆընտան ասլա էհէմմիյէթ վէրիլմէյէրէք, Նիզամնամէի տախիլինին մէրիյէթը ահքեամընա վէ հուգուգը հիւքիւմէթը Սէնիյէնին մուհաֆազասընա թէմամը իլէ չալըշըլմագտա իմիշ.

ԹԷԼԷԿՐԱՖ

Աժանս Հավաս քումբանեասընըն ... թարաֆընտան վէրիլէն թէլէկրաֆլար տըր.

Պրինտիզի 24 յունվ.

Ղազի Մուխթար բաշա՛ պու կիւն Տէրսաատէթէ միւթէվէճճիհէն հարէքէթ էյլէմիշ, պէրապէր վաբօրա բաքիպ օլմուշ տըր:

Աժանս Բիւթէրի ... Մ. Ին... ... թարաֆընտան վէրիլէն թէլէկրաֆ տըր.

Վիէննա 24 յունվ.

Պու սապահքի կազէթալար՛ Մ. տը Կիէրսին պուրատա պուլունտըղը միւտտէթճէ պիր խայլի զէվքը իլէ իճրա էյլէտիկի միւքալէմէլէրինի զիքր իթտիքլէրի սըրատա, միւշարէլէյհ Ռուս խարիճիյէ նազըրըն էզճիւմլէ ահվալին սուլհ ու սալահ իւզրէ պուլունտուղընը վէ Ռուսիա բօլիթիգասընըն տա պիր սուրէթը սուլհջուվէրանէտէ օլտուղընը պէյան իթտիկինի նէշր ու իլան իթմիշլէր տիր:

Անը կազէթալար՛ Ավուսթրիա իմբերաթօրընըն ... Թունըն իթալիա գըրալընա վիզիթէ վէրէճէքինէ տաիր տէվէրան իտէն շայիալը թէքզիպ իթմէքտէտիրլէր.

ՏԱԽԻԼԻՅԷ

Ռում բաթրիգինին իսթիֆասը իւզէրինէ Պապը Ալի ճանիպը ալիսինտէն բաթրիգխանէյէ պիր թէպլիղը րէսմի վուգու պուլմատըղընտան, տիւնքի կիւն բաթրիգխանէ մէճլիսը միւխթէլիթի մէթրոփոլիտ Ակաթանճելոս էֆ. նին թահթը րիյասէթինտէ թօփլանմըշ իսէ տէ, պունտա նէյէ գարար վէրիլտիկի հէնուզ մալում օլամամըշ տըր:

—Մէարիֆ նազըրը Մունիֆ բաշա հազրէթլէրի՛ ախիրէն Սատրազամ հազրէթլէրինէ պիր լայիհա թագտիմ իտէրէք, պունտա նէզարէթը միւշարէլէյհանըն իտարէսինէ տաիր պազը թէքլիֆլէրտէ պուլունմըշ ... Լայիհաի մէզգիւրէ թահթէ ... վէ մէզգիւր թարաֆընտան թէտգիգ օլունմագտա իմիշ.

—Տէրսաատէթտէ Հօլանտա գօնսօլօսը վէ պազը սիվիլ մէմուրլարընըն վէքիլի միւթէվէֆա Մ. Ժուրտանըն զէվճէսի էվվէլկի կիւն Ֆրանսայա ազիմէթ իթմիշ տիր:

—Պանգ տը Գօնսթանթինօփլըն (Տէրսաատէթ Պանգասը) մէրքէզը իտարէսինի Աթինայա նագլ իլէ Տէրսաատէթտէ խալընըզ քիւչիւք պիր շուպէ պըրագմագա գարար վէրտիկինէ տաիր տէվէրան իտէն պիր րիվայէթ՛ պանգայի մէզգիւր թարաֆընտան թէքզիպ օլունույոր.

—Մըսըր վէ Սիւվէյշտէն կէլէն սէֆինէլէրին Օսմանլը լիմանլարընտա պէքլէմէյէ մէճպուր օլտուգլարը 10 կիւնլիւք գարանթինանըն 5 կիւն իսթիյալթ գարանթինասընա թէնզիլ իտիլտիյի Սըհհիյէ իտարէսինտէն իլան օլունույոր.

—Մաթպուաթ իտարէի պէհիյէսինտէն Պէյրութտա Արապճա նէշր օլունան կազէթալարա կէօնտէրիլէն պիր իխթարնամէտէ Ճէպէլը Լիպնան իտարէսի հագգընտա միւպալաղալը վէ պի ասըլ խապէրլէր նէշր իթմէմէլէրի լիւզումը պէյան օլունմըշ վէ պիլխասսա Լիսան իւլ Հալ կազէթասընըն պու պապտա թէքյալիսի խըթթար գըլընմըշ տըր.

—Տիւն ագշամ սաաթ 11ի 5 տագիգա կէչէրէք քէօբրիւտէն Արնաւուտքէօյ վէ Պէպէքէ հարէքէթ իտէն 22 նումէրօլու Շիրքէթը Խայրիյէ վաբօրը Պէշիքթաշտան չըգըբ Օրթաքէօյէ կիտէր իքէն, գազանը իսքէլէ թարաֆտան բաթլամըշ իսէ տէ պիր խասարը մուճիպ օլմայըպ, հաթթա Օրթաքէօյտէն էօթէյէ պինէ խօլունա տէվամ իթմիշտիր.

—Իզմիր միւլքէթտաշլարըմըզտան օլուպ իլմ ու մէարիֆճէ պէհրէտար օլան Գէօրկ Պուլլի էֆէնտիյէ պու քէրրէ հիւքիւմէթը Սէնիյէ թարաֆընտան 4ինճի րիւթպէ Մէճիտիյէ նիշանը զիշանը իհսան պույուրուլմըշ տըր.

—Մէզմուաթըմըզա կէօրէ, Գալաթա պէզէսթէնինտէ մահֆուզ պուլունան տօլապ վէ ագ ... չէ գայալարընըճա չու սօն կիւնլէրտէ պազը սագաթլըգ վագը օլուպ, պու խուսուս՛ Գալաթա սէրգօմիսէրի Սիւլէյման պէյին սայ ու ղայրէթի սայէսինտէ մէյտանա չըգարըլմըշ իսէ տէ, թաֆսիլաթընա հէնուզ աքսիլթէսիզ օլամատըղընտան, իլէրուտէ պու պապտէ ալաճագըմըզ մալումաթը տէրճ իտէճէքիմիզ վար իտէր, վէ մումաիլէյհ սէրգօմիսէր Սիւլէյման պէյին իֆայի մէմուրիյէթինտէ իպրազ իթտիկի ղայրէթ ու իգտամընը պու մինասէպէթլէ թահսին ու թագտիր էյլէրիզ.

—Ամէրիգատա միւթէշէքքիլ Նըսֆ իւլ Նիհար (էօյլէն) տաշիր հէյէթը ֆէննիյէսինտէ պուլունմագ իւզրէ հիւքիւմէթը Սէնիյէնին պիր մէմուրը մախսուս թային ու իզամ իթմէսի Ամէրիգա տէվլէթի թարաֆընտան թալէպ օլունմասը իւզէրինէ, իշպու մէմուրիյէթէ մէշահիրը րիյազիյունտան (մաթեմաթիգ) մալիյէ նազըրը սապըգ վէ Ամէրիգա սէֆիրի ֆէրիգ Թէվֆիգ բաշա հազրէթլէրի թային օլունմըշ տըր.

—Մըսըրտա զուհուր իտէն գօլէրանըն տէֆի իչիւն խըտմէթլէրի սէպգաթ իթմիշ օլան պիր գատար զէվաթա Ֆրանսա տէվլէթի թարաֆընտան նիշանլար իթա գըլընմըշ տըր.

—Սըբո...լըն պէյանընա կէօրէ, ... քէֆալէթ էյլէտիկի ... իլմալ իթմէքլէ ... թարաֆընտան թէմինաթ ... իլէ պիրլիքտէ ... թէսիսինէ ... վէրիլմիշ տիր:

ԱԶԳԱՅԻՆ

Մէսմուաթա կէօրէ, իմթիյազը րուհանիյէ հագգընտա Բաթրիգխանէ թարաֆընտան Պապը Ալիյէ թագտիմ օլունան վէ խիւլասաի մէալլէրի էվվէլքի կիւնքի նիսխամըզտա զիքր օլունան 11 մատտէլի միւհթէվի թագրիր՛ էվվէլքի կիւնքի մէճլիսը խասսը վիւքէլատա միւզաքէրէյէ ալընմըշ վէ օլ պապտա ուզուն միւտտէթ միւզաքէրատ ճէրէյան էյլէմիշ տիր.

—

Ս. Էջմիածին Սինօտը՛ մէրհում Գէօրգ Դ. Սրբազան կաթողիկոսըն վէֆաթընտան սօնրա վանքըն սարֆիյաթը էտէմիյէսի իչիւն Քիւրսիի Շէրիֆին խազինէսինտէն 20—25 պին րուպլիլիք նագտ ալթուն վէ գուբօն վէ էսհամ չըգարմըշ իքէն, պու տէֆա էնինէ Բէթէրսպուրկ Պանգասընա 18 պին ալթուն րուպլիլիք ֆայիզլի էսհամ իրսալ իտէրէք սաթմըշ վէ պէտէլ 35 պին րուպլի ալըգ էյլէմիշ օլտուղը իշիտիլմիշտիր.

—

Խապէր ալընտըղընա կէօրէ, Ս. Էջմիածին Սինօտը՛ էսքի կաթողիկոս ընթիխաապընտա 1866 սէնէսինին ուսուլը ընթիխաապիյէսինտէն զէրրէ գատար շաշմամագա գարար վէրմիշ օլտուղունտան սօն պիր վէսիքէ իլէ պէյան ու իլան իթմիշ տիր.

—

Էսքէրի պապը վէ պաշը աչըգ օլտուղը հալտէ պիր վարդապետ՛ կէչէն չարշէնպէհ կիւնիւ Թահթ էլ Հըֆզ Պապը Սէրասքէրիյէ թօղրու կէօթիւրիլտիքլի, վէ պունըն կիւրին վէ Սիվաստա պիր սէնէտէն պէրու մահպուս պուլունան Մագլըմեան Տ. Առաքէլ վարդապետ օլտուղը էհվալը մէզգիւրէտէն պէրու պէյն էլ էհալի րիվայէթ իտիլտիքլի կիպի, տիւնքի պազը կազէթալար տախի շայիաի մէզգիւրէյի տէրճ ու նէշր իթմիշլէր տիր.

Հալպու քի պիզիմ ալտըղըմըզ մալումաթ՛ պունըն մուգայիրի օլուպ, մէվգուֆը մէրգում՛ րուհպան օլմայըպ, սագալը վէ ճիւպպէ կէյինմիշ ատի պիր ատամ օլտուղընտան, կէօրէնլէր՛ մէրգումը պիր բաբազ զաննը իթմիշլէր վէ իշթէ պու սէպէպլէ մէյտանա պէօյլէ պիր շայիա չըգմըշ տըր:

Տիւն կէճ վագըթ իշիթտիկիմիզ տիկէր պիր րիվայէթէ կէօրէ տէ, մէվգուֆը մէրգում Այնտօրօղ մանաստըրընա մէնսուպ պիր բահիպ օլուպ, պուրայա կէլտիկինտէ էօլ թէզքէրէսի օլմատըղընտան, պիթթէվգիֆ Պապը Զապթիյէյէ կէօթիւրիլմէքտէ իմիշ.

Պունտան մաատա պու սապահ իճրայի թահգիգաթ իչիւն Բաթրիգխանէյէ միւրաճաաթ իթմիշ, Բաթրիգ վէքիլի Ռուսճուգլեան Գեր. Տ. Գէօրգ վարդապետին տախի Մագլըմեան Առաքէլ վարդապետին թահթէլ հըֆզ պուրայա կէթիրիլմէսինտէն հէնուզ հիչ պիր մալումաթը օլմատըղը, վէ պու հավատիսի տէ մէզգիւր կազէթալարտա օգուտուղընտան խապէր ալմըշ օլտուղը տըր:

Պու պապտա տիկէր պիր մալումաթ ալըր իսէք նէշրինի վատ իտէրիզ.

—

Մարաշտան վէ Ամասիա Առաջնորդը Խօրանեան Գեր. Տ. Պօղոս վարդապետ՛ մալիւմ օլտուղու վէճհիլէ կէչէնտէ Ազգ. Վարչութիւնըն րիզասընը թահսիլ իթմէքսիզին վիճակընը պըրագըպ Սթամպօլա կէլմիշ օլտուղընտան, պու տէֆա Քաղ. Ժողով՛ իզահաթ թալէպ իթմէք իւզրէ բուհանիի մումաիլէյհի խաւն Ժողով հուզուրընա տաւէթ իթմէյէ գարար վէրմիշ տիր.

—

Կիւրիւտա պապը ազարաթը միւլքիյէ միւլտ պուլունտըղը մալում տիր. Ռում մէզհէպինի գապուլ իթմիշ օլան Պետրոս նամընտա պիրի՛ ազարաթը մէզգիւրէյի իսթէմէքլէ կիւրի քիրայա վէրիպ իրատընը քէնտիսի ալըգ իթմէքտէ օլտուղընտան, Բաթրիգխանէ՛ պունը խապէր ալընճա, զիքըը օլունան ազարաթը գուրթարմագ իչիւն իթթիխազը թէտապիր իտէճէք տիր:

—

Էն Մուտէն

ԴԱՍՏԻԱՐԱԿՈՒԹԻՒՆ

ՄԱՐՑ

ԿԱՄ

ՔԱՂԱՔԱԿՐԹՈՒԹԻՒՆ

Մարդկան ի ձեռն կանանց

—

Գործ պսակեալ ի Գաղղիական ճեմարանէն

—

Հատոր Ա. Տետր Ա.

—

Թարգմանեաց

Սէրոբ Գ...

—

Գեղեցիկ տպագրութեամբ թարգմանութիւն մ'է արժանի ...

Տույունը Ումումիյէի Օսմանիյէ իտարէսինտէն կէլէն իլան.

Ռումէլի տէմիր եօլ իթիպարնամէլէրի Թահվիլաթընըն 84ինճի գուրասը՛ ալափր. յունվարըն 31ինճի բէնճշէնպէհ կիւնիւ էօյլէտէն վագթը պէր միւտտէտ Զարփխանէի ամիրէտէ քէշիտէ օլունաճագը իլան օլունուր.

ՌԱՍԱՏԽԱՆԷԻ ԱՄԻՐԷ

Սթամպօլտա հավանըն ահվալի

13/25 յունվար

	Ս.	Տ.
Կիւնէշին տօղմասը	1	34
Էօյլէն	6	47
Եէնի այ րումի յունվ.		16
Պու սապահ սաաթ 3, 19տա		
Միզան իւլ հավա (պարօմէթր)	762,7	
Միզան իւլ հարարէ (թէրմօմէթր)	10,3	
Նիսպէտէ օլան տէրէճէի րութուպէթ	56	
Րիւզկեարըն իսթիգամէթի	Ճէնուպը ղարպի, միւթէտիլ.	

ՔԻՐԱԼԸՔ ՕՏԱ

Պապը Ալի ճատտէսինտէ 20 նումէրօլը մաղազա պուլունան մաթպաամըզըն խօգարքի գաթընտա 4—5 օտա պօշ օլուպ, պունլար կէրէք այրը այրը վէ կէրէք հէբսի պիրտէն քիրայա վէրիլէճէքլէրինտէն, թալիպ օլանլարըն մաթպաամըզա կէլմէլէրի իլան օլունուր.

ԻՔՐԱՄԻՑԷՍԻ

ՊԱՆԳ ՕԹՕՄԱՆԸՆ ԹԱՀՎԻԼ ՔԷՖԱԼԷԹԻՆՏԷ ՏԻՐ

Իշպու ալափրանկա փէտրուարըն 1ինճի կիւնիւ չէքիլէճէք Ռումէլի չըմէնտօֆէր էսհամընըն քրօմօլէրի պէհէրի 5 ղրուշա

օլարագ Ղալաթատա Թիճարէթ խանընտա 14 նումէրօլու օտատա սաթըլըր.

Գազանան նումէրօնըն պիւթիւն իքրամիյէ հագգը օլաճագ տըր.

Պու միւխիլլու քէօմբօնլէր՛ Գալաթատա վէ տիկէր պազը մահալլէրտէ տախի սաթըլմագտա իսէ տէ, պունլարտա ֆիյաթ ֆահիշ օլտուղը կիպի, հիչ պիրիսի տախի պայատէքի իլանտա զիքր օլունտըղը միւխիլլու Պանգը Օսմանի կիպի պիր միւթէպէր պանգա թարաֆընտան թէքէֆֆուլ իտիլմիշ օլտուղընտան, թալիպլէրին իշպու մահալլէտէն քէօմբօն իշթիրա իթմէլէրի հէմ ագըլ վէ հէմ իլմը թասարրուֆա մուվաֆըգ օլտուղը տէքրար տըր.

ԷՃՆԷՊԻ ՎԱՊՕՐԼԱՐԸ

Լիվըրփուլտան, Մարսիլեատան, վէ Թրիէսթէտէն նիզամըը սուրէթտէ Դըթամպօլա սէֆէր իթմէքտէ օլան Ինկիլիզ, Ֆրանսըզ, վէ Աւսթրիա բօսթա վէ մալ վաբօրլարընըտան պաշգա, զուհուրաթ նէվինտէն օլարագ պիր չօգ տախի մաիր Ինկիլիզ վաբօրլարը կէլմէքտէ, վէ պունլարըն էքսէրիսի զախիրէ ալմագ իչին Րուսիա, Րումանիա, վէ Պուլղարիսթան լիմանլարընա կիթմէքտէ օլտուգլարը մալիւմ տիր։

Պու սուրէթլէ զուհուրաթ նէվինտէն օլարագ լիմանըմըզա վարըը վէ կէչէն հիթմիշ օլան վաբօրլարըն միգտարը, 1883 սէնէսինտէ 1868 ըլթանէա պալըղ օլմըշ տըր։

Մէզքիւր վաբօրլարըն քըաֆֆէսինին տախի - Օթամպօլտա մախսուս աճէնթալարը պուլունուպ, սէնէի մէզքիւր զարֆընտա հանկի աճէնթայա գաչ վաբօր կէլմիշ օլտուղունու տախի, պերայի մալիւմաթ, պէրվէճհի զիր-պէեան իտէրիզ։

Նիւքերիթ Վօգըր	377	վաբօր
Ֆօսգօլօ Մանկօ	328	»
Քէյ է Ցօնալտ	79	»
Քրիկըր	138	»
Հիլտ	249	»
Սուան պիրատէրլէր	125	»
Րօվէլ	129	»
Րըսէլ	152	»
Րիտլի	86	»
Թէօտօրիտի	46	»
Հէյլինկ	23	»
Րէբէն	36	»
Վօռիցա	29	»
Քրիսօվէլօնի	6	»
Վալիանօ	33	»
Մօրթըն վէ գօմբ.	32	»

Պու վաբօրլարըն քըաֆֆէսի տախի հէման 1000էր թօնիլաթօ ճէսամէթինտէ պուլունմագտա տըրլար։

Պալէատէքի ճէտվէլտէ զիքր օլունան վաբօր աճէնթալարընըն [illegible] բէք ազ պիր միւտտէթ, եանի պիր գաչ սէնէ զարֆընտա տիւէր աճէնթալարըն քըաֆֆէսինէ տախի թէգատտիւմ իթմիշ օլմասը, Մ. Նիւքերիթ իլէ Մ. Վօգըրըն միւսէլլէմ պուլունտուգլարը նէզաքէթ կիպի, իշ իչինտէ իպրազ իթտիքլէրի իչթիհատըը, մէհարէթ վէ տօղրուլուգլարը սէրէճէսինի տէ իսպաթ իտէպիլիր։

Թիճարէթ տիւնեասընտա, իհսանընա հուսուսի թայինի գըըլնամաեան պախթ իչինի միւսթէնա թուիթուղուլմուղտա, պու գատար աղ պիր միւտտէթ զարֆընտա թէգատտիւմի Թապինին պու տէրէճէսի բէք աղ տէֆա միւշահէտէ օլունմուշ տըր։

Չէվաթը միւմաիլէյհիմի պու գատարճըգ թէպրիքտէն սօնրա, իչին պիր տիկէր միւհիմ ճիհէթինէ կիրէլիմ։

Շու զուհուրաթ նէվինտէն աստ օլունան վաբօրլարըն կէչէն սէնէ զարֆընտա, Շարգտան Ղարպա նագլ իթմիշ օլտուգլարը խիւբ 1½ միլիօն թօնիլաթօյու թէճավիւզ իյլէմիշ տիր։

Պիննէֆս քէնտի բայթախթըմըզը զիարէթ իթմիշ օլան պու 1868 գըթա վաբօրլար, աճէպա պիննէֆս պիզիմ միլքիմիզտէն գա՞չ թօնիլաթօ մահսուլ խիւքլէնմիշլէր տիր։

Պունուն հիսապընը ալմայա նամիլ օլմատըգ իսէ տէ, կէչէն վաբօրլարըն բէք ճուզի պիր գըսմը լիմանլարըմըզտա տէմիր աթըպ, լափտէթ իթմիշ օլտուգլարընտան մէզքիւր 1½ միլիօն թօնիլաթօնու միւթէճավիզ խիւքիւն իչինտէ Օսմանլը մահսուլունուն տախի օ նիսպէթտէ ճիւզի պիր չէյ օլմասը անլաշըլապիլիր։

Ֆագաթ պիզ, մէզքիւր 1868 գըթա վաբօրլարը, Օտէսսայա, Թայղանա, Նիգօլայէֆէ, Սէվասթօբօլա, Իպրայիլէ, Քէօսթէնճէյէ, Վարնայա վէ մաճէլլի սայիրէյէ միւրաճաաթ իթմէքսիզին մէթինտէն գուրթարըպ, պիզզաթ քէնտի եօլլարը իւզէրինտէ պուլունան Օսմանլը լիմանլարընտա անլէրի թաշը-թաշը տօլտուրուպ քէնտի էվլէրինէ կէօնտէրէպիլէճէք պիր մահսուլ մէնպաը օլան միլքէ մալիք պուլունմագտա տէյի՞լմիյիզ։

Եըզըլըմտա։ Տիարպէքիրտէ, Մուշտա վէ մաճէլլի սայիրէտէ, Րուս վէ Րումէն մահսուլունտան աշաղը գալմաեան զախիրէմիզ չիւրիւյիւբ թէլէֆ օլմագտա իքէն, պու պիւլէրճէ վաբօրլարըն քէնտի ալթունլարընը պաշգալարընա էտտիրմէք իչին կէօզիւմիւզիւն էօնիւնտէն կէչիպ կիթմէլէրինի, վէ քէնտիլէրինի, Գաատըրճէ՝ թէսլիմ իյլէմէլէրինի կէօրմէք, պիր վաթանբէրվէր իչիւն, նէ՛ գատար աղըր չէյ տիր։

Ինկիլիզլէր, Օտէսա վէ Թունա պուղլարը արասընտա հայթ օլմագ, վէ Գարա-տէնիզ սահիլարը ալթընտա զարգ օլմագ թէճհիզաթընտան գուրթուլտուգտան պաշգա, եօլճուլուգլարընըն գըսայըլմասը իլէ մէսարիֆտէն տախի խալիս չէյ գազանապիլէճէքլէրի, տօնմագ վէ սաքին Օսմանլը լիմանլարընտան վէ Օսմանլը թունճէրլէրինտան քէնտի իհթիյաճլարընը թէտարիք իյլէմէյէ միւքթէտիր պուլունտուգլարընտա, Րուսիայա վէ Րումէնլէրէ վէրէճէք միլեօնլար իլէ լիրալարընը, աճէպա նէ՞ մէմնունիյէթլէ պիզիմ ալուճումուզա տօլտուրաճագլար իտի։

Ֆագաթ կէօզիւմիւզիւն էօնիւնտէ բարլամագտա, վէ մէմալիքիմիզին սէրվէթ վէ սաատէթի հալինէ պիր վասըթայի գալթի օլաճագ օլան պու ալթունլարա պիզ քէնտիմիզ էլ ուզաթմասա միւգթէտիր օլմատըգտան էլպաշգա, հաթթա բայիթախթըմըզ էհալիսինէ նէտիրէճէք էքմէյիմիզ իչիւն լազըմ կէլէն զախիրէյի տէ պիզ քէնտիմիզ Րուսյատան վէ Րումէնիէտէն սաթըն ալմագտա, վէ պիզ քէնտիմիզ տախի Ինկիլիզլէր իլէ պէրապէր, լիրալարըմըզը անլէրին ավուճլարընա տօլտուրմագտա տէյի՞լմիյիզ. պիզ տէ զախիրէ վէ մահսուլ մէնպաը օլան պիր թօբրագ իւզէրինտէ եաշամագտաեըզ։

Հագգըմըզ օլան ալամատըգտան պաշգա իսէ թէ տախի մէրմէքտէ օլտուղումուզ պու պէտպախթ հալին աճէպա նէ՞ տիր։

Նագլիյէ Թարիֆէլէրիմիզ վէ միւնասիպ լիմանլարըմըզ պուլունմամասընտան պաշգա նէ՞ սէպէպ օլապիլիր։

Ամէրիգալըլար, քէնտի իչկիւզարըըգլարը, պըրաաթ մաքինանալարը վէ նագլիյէ վասըթալարը իւսթիւնլիւյի սայէսինտէ, Րուսիա զախիրէսինէ զալէպէ իթտիլէր։

Սիւվէյիշ գանալը աչըլալը պէրու Հինտիսթան թարլաղի գըրալմըշ օլտուղունտան, Հինտիսթան տախի Ամէրիգայա զալէպէ իթմէք եօլունու թութմուշ կիպի կէօրինիյօր։

Ֆագաթ էկէր պիզտէ տախի, Հինտիսթանտա վէ Ամէրիգատա միւշահէտէ օլունան թէգատտիւմին նըսֆը վիւճուտէ կէլսէ, պիզիմ Րուսիայա տա, Ամէրիգայա տա, Հինտիսթանա տա զալէպէ իտէճէյիմիզ պէօյլէճէ իւմիտ վար տըր։

[illegible] տախիտա տիկէրլէրինէ զալէպէ իտէպիլէճէյիմիզ ասլա շիւբհէ ճայիզ տէյիլ տիր. չիւնքի անլէրտէն զիատէ Էվրօբանըն զախիրէյէ միւհթաճ օլան մահալլէրինէ եագըն պուլունմագտայըզ։

Վաբօր նավլունու ճիհէթինտէ Րուսիա վէ Հինտիսթան պիզտէն կէրի գալաճագլարտըր. էվէլէր քի պիննէֆս պիզիմ իսքէլէլէրէ մալ էնտիրմէք ճիհէթինտէ անլէրինքի գատար գօլայլըգլա մալիք պուլունմամըշ օլալըմ։

Ցիմէք տիր քի, պիզիմ մանիմիզ քէնտի տախիլիմիզտէ գալըյօր։

Պու մանիլէրի տէֆ իտէճէք պէօյլէ չըմէնտօֆէր խաթթլարընըն ինշա իտիլմէսի Թասավվուրու նէ՞րէտէ գալտը։

Ֆագաթ պըրագալըմ պէօյլէ սէրմայէլէրէ վէ ուզուն վագթլարա միւհթաճ պուլունան պէօյլէ վասըթալարը։

Եօթէ պէրու վէ բէք իչէք մահալլէրտէ եաքըլան ուֆագ չըմէնտօֆէր խաթթլարը տախի պիր կիւն պիրիպիրլէրինէ եագլաշարագ, աղըր աղըր ֆագաթ մէթին սուրէթտէ, Անատօլունուն հէր գըթասը իլէ իլթիսալը պուլունան պէօյլէ պիր չըմէնտօֆէր միւճէսսէսի հուսուլէ կէթիրէպիլիրլէր։

Ազամ՝ էյի տիր եօգտան տէնիր։

Պու Նօգթայի Նազար իլէ պագըլըրըզընտա, միլքիմիզին էն միւհիմմ վէ մահսուլտար վէ թիճարէթկեահ գըթալարընտան պիրիսինտէ, Մէրսինտէն Ադանայա գատար ինշասընա պէտ օլունմայա պաշլանմըշ օլան էնէն չըմէնտօֆէր խաթթը, զիատէսի իլէ մէմնունիյէթիմիզի պատի օլմագտա տըր։

Անատօլունուն տէնիզտէն չօգ ուզագ գըթալարընտա պուլունան մահսուլաթընը գօլայըըլըա լիմանլարա նագլ իտէճէք վասըթալարըն աղըր աղըր վիւճուտէ կէլմէլէրի, իկէրուսի իչիւն իւմիտպախշ պիր չէյ իսէ տէ, հէնուզ տէնիզէ բէք եագըն վէ ազըր մասրաֆը նագլիյէ վասըթալարը թէճարիքինէ միւհթաճ պուլունմայան բէք չօգ պօլ արագիլէրիմիզ տախի պուլունմագտա տէյի՞լ մի տիր։

Պաւլար պիր գաչ սէնէ զարֆընտա, պուղտայ, արբա, վէ էմսալի օլան ալթուն թարլալարը հալինէ վազ իտիլէպիլիրլէր. վէ պիւնլէր իլէ էճնէպի վաբօրլարըն պէհէմէհալ Րուսիայա վէ Րումանիայա միւրաճաաթ իթմէլէրինէ հաճէթ պըրագըլմամըշ, բէյտէրբէյ, քէնտի իհթիյաճլարընը Օսմանլը լիմանլարընտան թէտարիք իտէճէքլէրտէն [illegible]

Վէ Եունանիսթանտան, Րումանիատան վէ Պուլկարիսթանտան մէմալիքը Օսմանիյէյէ հիճրէթ իտէն էրպապը զէրր, Անատօլունըն տէնիզ գըյըսը մահալլէրինտէ իսքիւչէրիլմէլէրի իլէ, հէր վաթանբէրվէրի՝ տէրուինը տիւտէն աղըը իյլէմէքտէ օլտուղու թարլա տօղրու պէօյլէ պիր տօղրու ալընմըշ օլուր։

Զաննը աճիզանէմիզէ կէօրէ, մուհաճիրին գօմիսիօնը ազալարը տախի պու նօգթայա լիւզում կէօրիւլտիւյիւ տէրեճէտէ էհէմմիյէթ վէրմէյէ հիմմէթ պույուրմագտա տըրլար։

ՄԷՔԵԱԹԻՊ

ՏԻՅԱՐՊԷՔԻՐ

Շէհրը մէզքիւր մուխպիրիմիզ թարաֆընտան գըլնա 28 թարիխլիյէ եազըլան պիր մէքթուպ տըր։

Ցեղւոյս կուսակալութեան կուսակալ վսեմափայլ Հասան Ֆահմի փաշան թուականէս ամիս մը յառաջ իւր իրաւասութեան ներքև եղած Մերսինի գաւառն գնացած է, և նոյն տեղի ապահովութեան, կրթական և գանձային և տասանորդական տրոց (էօշիւր) հաւաքչաց (թահսիլտարներու) վիճակներն քննելու և իւրեան տեղ փոխանորդ կեդրոնական կառավարիչ Խուրշիտ պէյը տօմարապետ Մեծաչուք Էոհեմ Էֆէնտին կարգած է։ Մարտինէն եկած տեղեկութիւնք կը հաւաստեն որ վսեմափայլ կուսակալն տակաւին Մերսին երկու շաբաթ ալ պիտի մնայ, վասն զի կառավարական մի քանի ճիւղերու մէջ զեղծմունք և պաշտօնական անհոգութիւնք լե են եղեր, որոց բարեկարգութեանցն համար մասնախորհուրդներ կարգած է եղեր։ Իսկ տեղւոյս կուսակալութեան փոխանորդ-տօմարապետ պէյն իւր միամեայ պաշտօնավարութենէն հանեցին, վայելած համակրութիւնն այժմ բոլորովին առ ինքն գրաւած է։

Իսհէմ պէյն 5 տարի մօտ է որ քաղաքս պաշտօնով կը գտնըւի, նախ տասանորդի տրոց տնօրէնութեան և յետոյ տօմարապետի պաշտօնով։ Այս անձն արդարասէր, գործունեայ, հաշտարար և քաղցրաբարոյ բնաւորութեամբըն քաղաքային պաշտօնէից մէջ հանրութենէն վայելած սիրոյն ու համակրանաց մասին եղական է։ Տիգրանակերտ՝ որ անկարելի է ըսեմ, երբեք սխալած չիմլինիր պաշտօնէի մը այսչափ սէր ու վըստահութիւն ունենայ, և այս ալ ուրիշ պատճառ մը չունի, միմիայն վերը թուած բարի հանգա[illegible] հազիւ 40 տարեկան հայ և քաջ Թուրքերէն լեզուի, կայսերական քաղաքային օրինաց և հաշուակալութեան հմուտ է և բնիկ Կ. Պոլսեցի է և Միւմթազ Էֆէնտիի հաշակաւոր գերդաստանին կը վերաբերի՝ որոյ հօրեղբօրորդին կայսերական գլխաւոր քարտուղար Վսեմ. Ալի Րիզա փաշան է։

* *
*

Անցեալներն մի Նամակաւս տեղեկութիւն տուած էի որ տեղւոյս կեդր. կառավարիչ Խուրշիտ պէյն՝ մի պիտանի ձեռնարկութեան՝ այն է երկու տարի յառաջ իւր մէկ Չերքէզ աղախինն կախուելուն համար Նախնական դատարանի հարցաքննիչի մասին հարցաքննութեան առնուած էր ընդհանուր դատախազի պահանջմամբ, և այս մասին եղած քննութիւնքն երբեք որ և է կասկածի տեղ և նշան չեն ցուցներ Խուրշիտ պէյի վըրան և այսպէս աղախինն ինքզինքն կախած լինելն հարցաքըննիչի տեղեկագրովն բոլորովին հաստատուած, և այս մասին Ներքին և դատական Նախարարութեանց հեռագրով տեղեկութիւն տուող էֆէնտիին դէմ Խուրշիտ պէյն իբրև զրպարտիչ պատասխադատ բացած է, և ընդհանուր դատախազն ալ յիշեալ բողոքագիրն ընդունելով յիշեալ տեղեկութիւնն տուող էֆէնտիին բանտարկութեանն հետ հարցաքըննութիւն պահանջած ըլլալով, այսպէս հարցաքննիչի կողմէն բանտարկելով հարցաքննութիւնն շարունակուելու վրայ է։ Տէր Խմբագրապետ, ինչպէս յիշեալ էֆէնտիի անունն և մականունն պահելի, այժմ նոյնպէս մեր խորհրդածութիւնք ալ ապագային պահելով, միայն այժմ եղելութեան վրայ պարզ տեղեկութիւն տալ յարմար դատեցի, քանզի մը յիշեալին այսպէս բանտարկուելուն համար շատ մը թէր ու դէմ խօսողներ ըլլալով և օր ըստ օրէ խնդիրն ալ իւր բնական սահմանէն դուրս բորբոքելու և այլ և այլ կերպարանք առնելու վրայ է։

⁂

Հակա 25 թղթակցութեանս մի ժամն կը բացկանար տեղւոյս Նորընտիր ընդհանուր դատախազ Ահմէտ Ֆէթհի պէյի գալստենէն, Նորին մեծութիւնն պաշտօնի գըլուխն անցնելուն անմիջապէս հրաման տուաւ դատարանաց առաջին քարտուղարաց՝ տեղւոյս բանտին մէջ եղած բանտարկելոց ցուցակն անմիջապէս չինել և ցուցակն չիունելով Ներկայ ամսոյս 25ին կիւրակէ օրն Նախաքննիչ ատեանի և ներգործութեան ճիւղի Նախագահ և Թէլէպէփի ազնիւ ընթերցողացն իւր օրինապահ գործերովն անունն ծանօթ եղող Մեծ. Խալիտ պէյն հետ բանտի քըննութիւնքն ըրին, Բանտին մէջ չորս հարիւրէն աւելի բանտարկեալ գտնուելուն, ամենն ալ օրինաց տրամադրութեանցն համաձայն բանտարկուած են եղեր։ Յիշեալ պէյաւանելին մի առ մի բանտէն դուրս կանչուելով անուննին և մականուննին հարցուելէն յետոյ կրկին բանտ կ'դարձունեն, և յետոյ բանտին մէջ մտնելով ամեն սենեակները պտըտեցան և ամենուն անունն ի միասին հարցուեցաւ, եթէ մէջերնին դուրս չկանչըւողներ կաննէ ներկայանան, ամենն

ԼԱՆԷԹԼԻ ԳԸՋ

(ՄԷ-ԷԼԼԷՖ) ԷՄԻԼ ՐԻՇՊՈՒՐԿ

Ե.

ՆԷՆԻ ՊԻՐ ՇԷՔԼ

(1926 [illegible])

—Պունը նա՞սըլ տա սէօյլէտին։ Սէնին պագըշլըննա պիր սէվինճ վար... Բիէր, տիւնէ պիր խատալէր սամըշ օլմալըսըն։

—Էվվէթ։

Իսմիյար չիֆթճինին իւզիւնտէ պիր ֆէրահլըգ հասըլ օլտու։

—Սէն նէ՞ պիլիրսին, սիւվալ իթտի Ժագ Մէլիէ բիզզաթ ամիզ պիր սէտա իլէ. սէօյլէ, Բիէր, սէօյլէ, պէնտէն պիր չէյ սագլամա։

—Ժա՛գ, եալըըն սէն ույանմազտան էվվէլ պէն Բարիզ եօլունը թութթուճաղըմ։

—Ցիմտի գըըըմ Բարիզէ՞ մի տիր, պաղըրտը Մէլիէ։

—Գըըը պիլիյէմ... պէն օ պիրինի արամագա կիտէճէյիմ։

—Անըն էվլատընը՞ մը։

—Էվվէթ, Լաման Մէլիէյի... Ժա՛գ, արթըգ պէտպախթըգ սէնտէն կիտտի, հէնուզ սէվինճլի կիւնլէրին օլաճագ տըր։

—Էյ Լիւսի՞լ։

—Պէն անըն էվլատընը պուլուրսամ, Ժագ, չիմտիլիք սաթ օնու տիւշիւնէյիմ։

—Էվվէթ, հագգըն վար... Բիէր, էլինի գալպիմին իւզէրինէ գօ, պագ Նա՞սըլ չարբըյօր։

—Էվվէթ։

—Օն սէնէ տիր պէօյլէ չարբմըյօր եօգ իտի։ Ա՛հ, սէվինճտէն հաստա օլան խալէճան նէ՛ սլա տըր։ Ա՛հ, զանն իտէրիմ եէնիտէն քէսպը հայաթ իթտիմ։

Րուֆիա տիւշիւնտի քի էֆէնտիսինէ հէնուզ Ժան Րընօ հագգընտա պիր չէյ սէօյլէմէզտէ էյի օլուր։

Մէրգում քէնտի քէնտինէ «Հէր չէյի Պլանշա նագլ իթտիկիմի էֆէնտիմ զաթէն չարուգ տույաճագ տըր» տէմիշ իտի։

Ագշամ Րուֆիա, Պլանշ վէ Ժան Րընօ պէյնլէրինտէ պիր գարար վէրտիլէր քի, եէնի պիր գարարա տէկին Ժան Րընօ քէնտի Մարաշ իւմինի սագլասըն, վէ տիլէնճիլիք թագլիտինի իճրա էյլէսին։

—Ավտէթիմտէ, տէտի Րուֆիա, Մէլիէ չէտիտ պիր հէյէճանա տիւչար օլմամագ իչիւն հագիգաթը հալի պիր եօլը իլէ օնա սէօյլէրիզ։

Րուֆիա՝ իւչ տէօրթ նիհայէթ էն զիյատէ պէշ կիւն սիւրէճէք օլան ղայպուպէթի էսնատէ, Ժան Րընօնըն՝ գըզըննա տահա եագըն պուլունմասը իչիւն քէնտի օտասընտա գալմասընա տաիր պէյանը արզու իթտի իսէ տէ, Ժան Րընօ անըն էֆքեարընտա պուլունմայըպ տէտի.

—Խա՛յր, պու չէյ՝ Ժագ Մէլիէ իլէ չիֆթլիքտէքի ատամլարըն թաաճճիւպինի մուճիպ օլուր. անլէրին մէրագլարընը թահրիք իտէրէք պիր թագըմ ֆարզիյաթա կիրիշմէլէրինէ սէպէպ օլմամալը տըր։ Զօպանըն խանէսինտէ Պլանշըն պանա թախսիս էյլէտիկի օտատա եաթմայը պէն թէրճիհ իտէրիմ։

—Սէվկիւլիւմ Ժան Րընօ, ճէվապ վէրտի Րուֆիա, պէն սէնի քէնտի հալինէ պըրագըըըմ, նասըլ իսթէրսէն էօյլէ եափ։

Էրթէսի սապահ սաաթ իւչտէ Րուֆիա՝ Պլանշը էօբթիւքտէն վէ Ժագ Մէլիէնին տէ էլինի սըգթըգտան սօնրա, Սէնթ-Իրէօնէ կիթմէք իւզրէ արապայա պինտի. սաաթ ալթըտէ օրատա պուլունարագ Վէզուլ բօսթա արապասընա բաքիպ օլաճագտը։

—Զարուգ կէլ, տէմիշ իտի քէնտիսինէ չիֆթլիք սահիպի, օղլումլա պէրապէր կէլ։

Օ կիւնիւ չայըրտա պիւէյի թաշլարը իւզէրինտէ օրագ պըչագլարընըն աղըը պիլէնմէյէ պաշլայըպ, ճըր ճըր սէսլէրի իշիտիլմէքտէ իտի։

Սապահ գահվալթըսը էսնասընտա չիֆթլիք խատէմէլէրիյլէ կիւնտէլիքճիլէր՝ Րուֆիանըն Բարիզէ կիթտիկինի պիլիյօրլար իտի։ Պու ազիմէթ սահիհէն օ ատամլարճա շայանը թաաճճիւպ իտի. Րուֆիա օրաղըն իքի կիւնիւ նի՞չիւն Սէօյյօնտան կիթմիշ. բէք միւհիմմ վէ բէք աղըր պիր մատտէ պունա սէպէպ օլմուշ օլմալը իտի։

Պիւթիւն կիւն հէրքի պունը տիւշիւնտիլէր, վիրա Րուֆիանըն նէ՞ իչիւն Բարիզէ կիթտիկինի պիլմէք իսթէրլէր իտի։

Չիֆթլիկին գարը խատէմէլէրինտէն սիւալէր իւզէրինէ մէմուր օլան իրի եաղը գըրըրըմըզը եանագը վէ չէյթան վէ ֆէնա թապիաթը պիր գարը պու իչէ տահա զիյատէ մէրագ իտտի, բաքըթ կէլտիկի ատամտան մալիւմաթ իսթէտի։

Սիմասը տա բուհը կիպի զայէթ չիրքին օլան պու գըզըն իսմի Ժէրթրիւտ իտի։ Մէրգումէ՝ պիր սէնէտէն պէրու Սէօյյօնտա կէլմիշ իտի։ Րուֆիա հէր նէ գատար մէրգումէնին խըտմէթինտէն բէք մէմնուն տէյիլ իտի իսէ տէ, հէմ աճըըըզըընտան վէ հէմ տէ սըգ սըգ ատամ տէյիշթիրմէյի հազզ իթմէտիկինտէն, մէրգումէյի ալըգօյմագտա իտի։

Իմտի էկէր Ժէրթրիւտին հըսսիյաթը հասէնէսի եօգ իտի իսէ պիլէ, տիլէնճիլէ գատըընըր կիպի տույղուսը վար իտի։

Կիւզէլ Ֆրանսուանըն զէվզէճէ թավրը վէ տիք տիք պըչագլարը մէրգումէնին իւզէրինէ չէտիտ պիր թէէսիր իճրա իթմիշ օլուպ, Ֆրանսուա տա պու հալի Ֆարգ իտինճէ, քէնտի քէնտինէ «իւրմիւ իւչ եաշընտա պիր գըզ նէ գատար տա չիրքին օլսա եինէ վագթ կէչիրիւր» տէյէրէք գըզա եանաշմըշ, վէ պըզ տա աճմագ աճմագ անըն սախթէ մուհապպէթինէ սահիհ նազարըյլա պագարագ, օնա աթէթա գուլ գուրպան օլմուշ իտի։

Կիւզէլ Ֆրանսուա չիֆթլիքտէն գօվուլալը պէրի պունլար իքիսի կիճէլէրի չիֆթլիկին ճիվարլարընտա պիրպիրլէյէ կէօրիւշմէքտէ օլտուգլարընտան, պագա օղուլ Բարիզէյէր՝ Սէօյյօնտա նէ օլուր նէ օլմազ մէրգումէտէն խապէր ալըրլար իտի։

Ժէրթրիւտ չիֆթլիքտէ հէր չէյէ տիգգաթ իտուպ, հաթթա գարուլարըն էօնիւնտէ տուրուպ իչէրիսինի տինլէմէքտէն տէ չէքինմէզ իտի։ Հէլէ քի Մէլիէ հէման հիչ պիր չէյ տէմէզ իտի։ Րուֆիայա կէլինճէ, օ տա ղայըլ օլմալարընը արզու իթտիկի սէօզլէրի եալընըզ աղըըընտան գաչըրըրը իտի։

Խուլասաի քէլամ Ժէրթրիւտ՝ կիւզէլ Ֆրանսուանըն ճասուսը օլմուշ իտի։

ալ կանչուած ըլլանին յայտնելէն, և իւրեանց բանտային վիճակն ի բանտին մաքրութիւն և հարկ եղած զգուշութիւնքն ընծնին պահպանաց պատուիրելէն եբանտին տոմարներն օրինաց տրամադրութեանցն համաձայն չգտնելուն, նոյն ալ թերութիւնքն ըստ առժամանակեայ պատժական դատավարութեան եղանակի օրինաց համաձայն լրցնելու համար ֆէթհի պէյն իւր վրան առնելով մեկնեցան բանտէն ։

Տէր խմբագրապետ, յիշեալ երկու դատական պաշտօնէից իւրեանց պարտականութիւննեբուն տրամադրութիւնքն յարգելնուն և այս դժբաղդ վիճակնին քըննելնուն համար շնորհակալութեան արժանի են. բայց աւելի շնորհակալութեան արժանի պիտի ըլլան այն պաշտօնեայք՝ որ բարեխնամ կայսեր իրատէին համաձայն անմիջապէս նորոգ բանտի շինութեան ձեռնարկեն, քանզի ներկայ բանտի վիճակն աւելի կը վատթարացնէ բանտարկեալ անձանց վիճակն՝ իւր յուսի չէնքովն և բազմաթիւ թերութիւններովն. դժբաղդաբար բանտի նորոգ շինութեան նշաններն այժմ երբեք չեն երեւիր, որով այս մասին թէ վսեմ. կուսակալին և թէ մեղուս և Քարբերդի դատական քննիչ Մեծ. Հաֆըզ Մէհմէտ Բէյշտի պէյի ուշադրութիւնը կը հրաւիրեմ յանուն մարդասիրութեան ։

⁂

Անցեալ աշնան վերջին ամիսն և ձմերան ներկայ առաջին ամիսն և այս վերջին տարիներուն մէջ երբէք տեսնուած չէ եղեր, օդերըն գարնանային եղանակի պէս ջերմ և ամեն օր և գիշեր զրեթէ կանձրեւէ խիստ ոռոռոտմամբ. Ամսոյս 10ի գիշերն եկած սաստիկ որոտումն և ընկած կայծակին շատերն ահ ու դողի մէջ ձգած է, և չարունակ եկած անձրեւներէն Տիգրիս գետն ալ չափազանց ուռացած է, Քաղաքիս ամեն կողմն խոնաւութեան մէջ ըլլալով և շատ մ'ալ ավերակ շինուած տներ փտտելով փլչած և փլչելու վրայ են, որոց մի քանին տակն մարդիկ և անասունք մնալով ճզմուած և մեռած են. փողոցներն և քաղաքի ամեն կողմն աղբերով լի ըլլալով և հեղեղներ հոսելով, փողոցներէն անցնիլ դժուարին եղած է ։

Երկու ամիսէ մ'ոտ է՝ վերջալուսէն յետոյ երկնից երեսն խիստ կարմրութիւն մ'ըլլալով և այն կարմրութենէն յառաջ եկած լոյսն միամիտներն զարմացուցած և Տիգրանակերտի համար այս միջոցիս փոխանակ ձիւնի՝ անձրեւ տեղալուն եւ բնական պատահական իրերէն չարաղուշակ. օգուտ քաղելով յառաջիկայ տարուան վրայ գէշ գուշակութիւնք ընելու սկսած և հիմակուընէ ռամիկն ահերու դողի մէջ ձգած են ։

Այժմ տեղս խիստ առատութիւն կայ ամեն բանի համար և վաճառանոցն վաճառուած ամեն ուտելեաց գներն խիստ վար ընկած են. նոյնպէս քաղաքի շուրջն և Մէրտին ճէզրէ, Սղերդ, Մուսուլ և Բաղտատ ։

ՎԱՐՆԱ

Շէհրը մէզքիւր մուխարիրի միզաճէն լէօնտէրիլմիշ ամիտէքի մէքթուպ իւզէրինէ Բաթրիգ Աժէնապլարը Տ. Տ. Ներսէս Սրբազան հազրէթլէրինին նազարը տըգգաթլարը տավէթ օլունուր ։

Զէնտ սէնէտէն պէրու միլլէթիմիզ մէքթաթիպինին բէրուշանիյէթէ ուղրամ թութմուշ օլան ահվալինի բիլահ իթմէք վէ թահթը ինթիզամա վազ էյլէմէք իւզէրէ Լտրինէ Առաջնորդու Գեր. Արիստակէս Սրբազան Արքեպիսկոպոսուն ճանիպի Բաթրիգխանէտէն մէմուրէն պիլ իզամ, 22 նոյեմբեր 1883 թարիխինտէ շէհրիմիզէ մուվասէլէթլէրինտէն պահլէ, մուվաֆֆագըյէթլէրինին ճէնապը հագգըն բէճա վէ թէվէննիւյաթը 1888 նուեմբրոյու կազէթմի մունթէշիրէսինին իւչիւնճիւ սահիֆէսինին իւչիւնճիւ սիւթունունտա մունտէրիճ արիզէի մութէզատտը աճիզանէմտէ արզ օլունմուշ իտի ։

Սրբազանը միւշարէլէյհ չէհրիմիզէ թէշրիֆլէրինին ֆէրտասը կիւնիւ իգթիդարի հալ իւզրէ, պիր մուվագգաթ Թաղական խորհուրդ թէշքիլ իլէ իշէ միւպաշէրէթ էյլէմիշ իքէն, միւշարէլէյհին էֆքեարը հասէնէ վէ ֆաիլանէլէրի էօթէտէն պէրու պէյնէլ միլլէթ թէքէվվիւն իթմիշ օլան գիյլ ու գալի մասամ քի բէֆ ու մահվ իթմէք տիր, քուտէ իլէ պիր Թաղական խորհուրդ ինթիխապընա խորար վէ իտտաա իտէն վէ քէնտի քէնտիլէրինէ ուսում միլլէթին վէքիլլէրի սըֆաթընը վէրէն պիր գաչ քիշիլէրին արզուլէրինէ թէվֆիգան, 18 դեկտ. 1883 թարիխինտէ քուտէ իլէ Թաղական խորհուրդ ինթիխապընա պիլմիւպաշէրէ թէշքիլինի իճրա իլէմիշ իսէ տէ, պու պապտէ մէրգումուն խօշնուտիյէթլէրինի մուճիպ օլմայան իշպու ինթիխապաթը տախի հալընըզ քէնտի գամիլլէրինին գապուլ իտէպիլէճէյի պազը տէսայիս սէրտ ու իթխանը իլէ գապուլ իթմէմէք պտմիյնտէ պուլունմուշ, վէ պինաէն ալէյհ Սրբազանը միւշարէլէյհի իգնա իթմէյէ, կիճէյի կիւնտիւզէ գաթարագ փէք չօգ չալըշմըշ օլտուգլարը հալտէ, մուվաֆֆագըյէթսիզլիքլէրինի կէօրէք վէ շու չորբաճըլարըն իւրէքլէրինէ սինիրլէնմէյէրէք էհալիտէն իմզա թօփլամագ կիպի տոլէր պիր չորբաճըլըգ թէչպիւսաթընա չալըշմալարը տախի միւրատ էյլէմիշլէր իսէ տէ, 25ի տուն թազյարատան կէլմիշ վէ պագըլսա ըլսա իմզալամըշ օլտուգու էվրագ մինտէրիճաթընըն հագսըզլըղընա ակահ օլունճա «ապրար մէջլիսի պանա ճանըմըզ օգուտլար, անլատըմ» քի իրֆալ օլուն- [illegible] էօթէյէ պէրույէ տուշէն պարը աձմագլար պէրապէր օլտուգլարը հալտէ, նիհայէթ էլի իքի քիշիտէն իպարէթ պիր մահզէրի մզալանըլարընը էհալի պէլտէ տուլընճա, մէրգումանըն իթիրազըթը վաքըֆլէրինէ հէվալէի սէմու իթիպար օլունմամասընը վէ Սրբազանը միւշարէլէյհին պէրվէճհի հագգանիյէթ իճրայի ինթիխապը թէշքիլ էյլէմիշ օլտուղը հէյէթը ճէտիտէնին պիթթամամ իշէ միւպաշէրէթլէրինին ուգտէի թէէխխուրէ տուշիւրիւլմէմէսինի, վէ էօյլէ էֆքեարը չալըշգանլըգ լըզարըյէ խըրսըզլըգ իտէնլէրին թահրիքեաթընա մէյտան վիրմէմէլէմէսինի վէ եաչամագտա պուլունտուգլարը 19ընճը ասըրըն մէտէնի պիր գըթ'ասընտա սապիք սիւպէանըն պու մագուլէլէրին բէնչէի էսարէթլէրինէ չըքմագըլըմամալարընը բէճա իլէ Սրբազանը միւշարէլէյհին սալիֆ իւլ մաարուզ իճրաաթը վագըալէրինին թէմամըյլա թաստիգ պույուրուլմասը խոսուսունտա իպարէթ, վէ քեաֆֆէէ էհալի օլարագ 106 իմզա իլէ միւմզի, թէճէլլիւ վէ իթթիֆագը միլլէթի էրմէնիյանը Վարնա նամընը հավի պիր գըթա բրօթէսթօնամէյի Բաթրիգ Ամեն. Ներսէս Սրբազան Արքեպիսկոպոս հազրէթլէրինէ պիթթագտիմ, մուճիպինճէ իճրաի իճապը մուսիրրանէ թալէպ վէ իսթիրհամ օլունմագտա, վէ ահվալը մ.քեաթիպի միլլիյէմիզ չու էսէֆէնկիզ հալտէ չալղամամագտա տըր ։

Մէօսէլէի մէզքիւրէ իլէրուտէ նէ սուրէթ քէսպ իտէր իսէ էնէ արզ ու իշար օլունմագ իւզէրէ շիմտիլիք պու գատարըլա խաթմը մէգալ էյլէրիզ ։

11 Յուն. 1884

Վարնա

Թիւթիւն Րէժիսի խարէճինտէն կէլէն իլան .

Տէվլէթը Օսմանիյէնին թիւթիւն Րէժիսի միւլթէզիմէ գումբանիասը՝ միւխթէլիֆ պանտրօլլար թագըմը միւնագասայա վազ իթմիշ օլուպ, միւնագասաի մէզքիւրէյէ կիրիշմէք իսթէյէնլէրին ալաֆրանկա 21 յունվար վէ Րումի 2 փէտրվար թարիխինէ գատար էտհէմ փաշա գօնաղընտա Միւտիրիյէթը Ումումիյէ տաիրէսինէ էօյլէտէն սօնրա ալաֆր. սաաթ 3է գատար հազըր պուլունմալարը, քէնտի ֆիյաթլարընը պէյան իթմէկէ տավէթ օլունուրլար ։

Շարթնամէ վէ խարէ թարաֆընտան թէտարիք օլունաճագ քեաղըտլարըն գըմաը վէ թապ օլունաճագ պանտրօլլարըն մօտէլլէրի հէր կիւն սապահ սաաթ 10տան էօյլէտէն սօնրա սաաթ 3է գատար Միւտիրիյէթը Ումումիյէ տաիրէսինտէ թալիպ օլանլարա կէօսթէրիլէճէք տիր ։

Սէթամպօլ 11|23 յունվ. 84

Թեր.

Մէմալիքը Մահրուսէի Շահանէտէ թիւթիւն Րէժի խարէսի Րէժի գումբանիասընըն 1884 սէնէսի Ապրիլինին 2/14ինտէ իճրայի վազիֆէյէ իպթիտար էյլէյէճէյինի էհալիյէ իլան իտէր ։

Տէրսաատէթ 11 23 յունվար 1884

ՄՈՒԽԹԷՖԻՐՐԻԳԱ

Ընճիւմէնը թէֆթիշ թարաֆընտան Թ. Հ---- ալէյհինէ իգամէ օլունան տավայը թէտգիգ մէմուր գօմիսիօն տուն տախի ագտը իճթիմա էյլէմիշ, վէ կալէթաի մէզքիւր թարաֆընտան իճրայի չահատէթ իտէն 11 շէվաթըն շահատէթլէրի գրաաթ օլունտուգտան սօնրա, գօմիսիօնը մէզքիւրըն բէիսի պուլունան Սագըզ Եօվհաննէս էֆէնտի հազրէթլէրի կէլէճէք ինթիխամտա միւտաֆաալարընը թէգտիմ իթմէքլէրինի կէրէք Թ. Հ----ի միւ- [illegible] էֆէնտիյէ վէ կէրէք էնճիւմէնը թէֆթիշ թարաֆընտան վէքիլ թային օլունան Իլյաս էֆէնտիյէ պէյան էյլէմիշ տիր ։

Մէհմէտ Ճէվտէթ էֆէնտի՝ տինլէնիլէճէք տահա պիր շահիտը գալըյոր օլտուղունը վէ օ տա էնճիւմէնը թէֆթիշի միւտաֆաա իտէն վէ գօմիսիօնտա պիգզաթ հազըր պուլունան Իլյաս էֆէնտի օլտուղընը պէյան իթմիշ օլմաղըլա, գօմիսիօն էֆէնտիի մումաիլէյհին շահատէթինի, գանունէն ճաիզ օլուպ օլմատըղընը տախի վէրիլէճէք գարարըն նէթիճէսինէ թալիգ գըլմըշ տըր ։

—

Ինկիլթէրրա գըրալիչասընըն բիւքիւպլընա մախսուս Վիքթօրիա Աճէրի նամ վաբօրընըն թամիրի կէլէճէք օգոստոսա խիթամ պուլաճագ տըր ։ Մէսարիֆը թամիրիյէսի 55000 լիրայա պալիղ օլաճագմըշ ։

Մէզքիւր վաբօրա վազ օլունան ճէտիտ մաքինալարըն թէճրիւպէսի կէլէճէք սօն պահարտա իճրա օլունաճագ, վէ պատէհու վաբօր էնինտէն պօյլանըլա թէվլին օլունաճաղընտան, 1885տէ գրալիչանըն բիւքիւպլընա միւհէյեա պուլընաճագ տըր ։

—

Գասթամօնու վիլայէթինտէ գաճէճիք գազասընտա վուգու պուլան վէ պիր գաչ խանէնին երգըլմասընը մուճիպ օլան զէլզէլէնին 15 կիւնտէն պէրու արա սըրա վուգու պուլմագտա օլտուղընը վէ էհալիյի տէհշէթը խէվֆ ու հէյէճան իլէ մէքտ ողընը օրատան ալընան խուսուսի պիր թէլէկրաֆ խապէր վէրիյօր ։

—

Գալաթա բօյիս սէրգօմիսէրի Սիւլէյման էֆէնտի Գալաթա ճիհէթինտէ պուլունան սապըգալը աշամլարը տէբտէսիթ իտէրէք կէօնտէրիլիքի կիւյ, իչլիզ թագըմընտան օլանլարը տախի պիր հաֆթա զարֆընտա իշ պուլմալարընը վէ պուլմատըգլարը հալտէ խարէճինտէն չըգըպ կիթմէլէրինի սուրէթը ըճամիյէտէ լազըմ կէլէնլէրէ թէնպիհ էյլէմիշ տիր ։

—

Պէյօղլու բօլիս մէմուրլարընտան Հաֆըզ՝ կէչէն աքշամ Հէքիմ Պաղչէսինտէ պուլունան պիր խանէյէ ճէպրէն կիրէրէք, վէ համիլ պուլունտուղը բէվօլվէրինի թախրի թէշհիր իտէրէք, խանէնի մէզքիւրէտէքի պիր գատընը պիր սուրէթը վահշիյանէտէ տարփ ու ճէրհ էյլէտիկի կիպի, խանէնի մէզքիւրէ մէնսուպ պիր աատամը տախի պըչագ իլէ տարփ ու ճէրհ իթմիշ օլտուղընտան, կէրէք գատընը վէ կէրէք օ ատամըն խարալարը թէտավի իտիլիյօր իմիշ ։

—

Զըրասաթ Մէքթէպի՝ տիւնքի կիւն պիր չօգ ճէվաթը քիրամ հազըր օլտուղու հալտէ բէսմէն քիւշատ պույուրուլմուշ տըր ։

—

Մուհաճիրին գօմիսիօնը՝ Տէրսաատէթ վէ ճիվարընտա պուլունան մուհաճիրլէրին էազընտա միւչյամաթա կիթմէտիքլէրի թագրիրէ էվվէլճէ իլան օլունտուղը վէճհիլէ գամթին էլլի է- հալիտէն սաղլըգլարա պիլճիւմլէ վէրիլէր իլէ միւքէյլէֆ օլաճագլարընը մախսուս մէճմուալար վասըթէսիլէ մուհաճիրինը մէրգումէյէ իլմ թար էյլէմիշ տիր ։

—

Պէյօղլու ժանտարմա չավուշլարընտան Մուսթաֆա՝ պիր միւտտէթտէն պէրու պիլա սէպէպ էօթէտէ պէրիտէ քէշթ ու կիւզար իթմէքտէ օլտուղու հալտէ, կէչէնլէրտէ պիր հօճատան սուրէթը ճէպրիյէտէ օլարագ 7 աթլը պէյազ մէճիտիյէսինի ալըպ ու գասպ էյլէտիկի կիպի, սու աճվալընտան տօլայը Պէչիքթաշ մէրքէզինտէն գօվուլմուշ օլան բօլիս չավուշու Լութֆի իլէ պիրլիքթէ ֆիւքա Գալաթասա պիր [illegible] ճիհէթ թալէպ էյլէմիշլէրինտէն տօլայը հագգընտա վուգու պուլան չիքեայէթ իւզէրինէ մէրգում Լութֆի սիվիլ վէ ճէվապ զըմընտա Վօյվօտա մէրքէզինէ տավէթ օլունմուշ իսէ, Գօմը մէրգում Մուսթաֆա չավուշ խապէր ալընճա, տօղրուճա մէրքէզը մէզքիւրէ ազիմէթլէ մաղնուն Լութֆիյի ճէպրէն ալըպ կէօթիւրտիւկի կիպի, սէրգօմիսէրլիք մագամընա պազը միւթէճաւիզանէ թէֆէվվիւհաթտա պուլունմըշլընտան, մէրգում ճարըն Պէյօղլու ճէզա մահքէմէսինէ միւհաքէմէյէ թէքեմէլէնէճէք տիր ։

—

Գալքիւթթատան եազըլըյօրընա կէօրէ, Հինտիսթանտա պիր Ինկիլիզ ժէնէրալընըն թահթը գօմանտասընտա Ալաս գապիլէսի ալէյհինէ կէօնտէրիլէն գուվվէի ասքէրիյէ ալաֆր. յունվարըն 8ինտէ վուգու պուլան պիր մուհարէպէտէ միւսանէթ Թօբ աթէշի իլէ թար ու մար իթմիշ, վէ Պուրական նամ մահալէ գատար իլէրիւլէյիպ, գապիլէի մէզքիւրէնին էլինտէ էսիր պուլունան օրման մէմուրլարընը գուրթարմըշ տըր ։

—

Նիհիլիսթլէր թարաֆընտան գաթլ իտիլէն Բէթերսբուրկ խաֆիյէ բօլիս միւտիրի Սիւտէյքինին էերինէ Ալէքսիս Գուրասգօֆ նամընտա պիրի թային գըլընմըշ տըր։ Մումաիլէյհ Ռուսիատա վէ հաթթա էն ուզագ էյալէթլէրինտէ պիլէ ագտ օլունան իթթիֆագ խաֆիյէլէրին սուրէթը թէշքիլիլի հագգընտա մալումաթը միւքէմմէլէյէ մալիք իմիշ ։

—

Ֆրանսա իմպէրաթօրը Նափոլէօնուն էվվէլ վէֆաթընտա միւսաատէ օլան ալաֆր. յունվարըն 9ինճի կիւնիւ Լոնտրատա Սէնթ Մարի նամ Ֆրանսըզ քիլիսէսինտէ իմպէրաթօրըն միւշարէլէյհին իսթիրահաթը րուհը իչիւն պիր տուա օգունմուշ, վէ պունտա իմպէրաթօրիչա Էօժէնի պիլզաթ էթրաֆ վէ մայէթի իլէ հազըր պուլունտուղը կիպի, Ինկիլթէրրա գըրալիչասը թարաֆընտան տախի Լորտ Սիտնի հազըր պուլունմուշ տըր ։

—

Իզմիր էհալիսինտէն չուհաճը Գօսթանտի Բասրէլլի նամ Րում՝ պու տէֆա ԵԻԻՋ ՆԻՐՄԻ նաշընտա օլտուղու հալտէ վէֆաթ իթմիշ տիր ։ Մումաիլէյհ անասըլ Սագըզլը իմիշ ։

—

Սիլէպէրման նամ Էվրօբալը պիրմին էֆքէարընճա մավի կէօզլիւ ատամլարըն կէօզ գուվվէթի գարա կէօզլիւլէրտէն բէք չօգ զիյատէ օլուպ, պունա տա սապապ չու իմիշ քի, էսքի զէմանտա տիւրքլէրին վէ սաիր պու կիպի ագվամըն էսկէրի պիլէ հէնուզ մէմլէքէտ տէկիլ իքէն, իսմի հէյէթի (աստղաբաշխութիւն) իլմատ ու թէէսիս իտէնլէր հէբ մավի կէօզլիւ գավմլար իմիշ ։

—

Ալէմանիա իմպէրաթօրընըն պիրատէրզատէսի բրէնս Ֆրէտէրիք Շարլըն քէնտի զէվճէսինտէն պիւսպիւթիւն ալըըրաք թալագ իտէճէկինէ տաիր Պէրլինտէ խայլի վագըթտան պէրու պիր չայիա տէվէրան իթմէքտէ օլուպ, հաթթա զէվճէսի բրէնսէս տէ պիր սէնէտէն պէրու Տէսսա բէտէրինին խանէսինէ չէքիլմիշ տիր։ Հալպու քի բրէնս Ֆրէտէրիք Շարլ գարըսընը պիւսպիւթիւն պօշամագա միւսաատէ թահսիլ իթմէք իչին կէչէնտէ ամուճասը իմպէրաթօր հիւրմէթէ նէզտինտէ իթիրաֆմէլէտէ պուլունմըշ իսէ տէ, իմպէրաթօր պունա րիզա կէօսթէրմէմիշ տիր ։

—

Ալաֆր. յունվարըն 8ինտէ Բուսիատա վագը Խարգօվ շէհրինտէ [illegible] թերնըն նէշրի մէն օլունմուշ տըր ։

—

Գրօնշթատտա Բուսիանըն խասսա պահրիյէ ասքէրինտէն պիր խայլիլէրի բօլիթիգա ճէրայիմիյլէ թէվգիֆ օլունմըշլար տըր ։

—

Իսթիրլիքինէ կէօրէ, էվվէլքի կիւն Գալաթատա Շարապ իսկէլէսինտէ պիր սանտալըճը՝ Պէչիքթաշլը չըգարմագ իւզրէ 500 օգգալըգ պիր շարապ ֆըչըըսընը համիլլըն մէզքիւր իսքէլէտէն հարէքէթ իթմիշ իսէ տէ, տէնիզ ազըմա գատար նէ Պէչիքթաշա կիթմիշ վէ նէ տէ Շարապ իսկէլէսինէ աւտէթ էյլէմիշ օլտուղունտան, պիր գազայա օղրամըշ օլտուղու զանն օլունուեօր ։

—

Բուսիա մալիյէ նազըրը 1884 պիւտճէսինի նէշր իթմիշ տիր։ Վարիտաթ 792,264,073 վէ մէսարիֆաթ 801,997,412 բուպլի թախմին օլունտուղընտան, նօգսանը միւվազէնէ 9,633,339 բուպլի տիր։ Իշպու նօգսան վէրկի զամմը իլէ թէսվիյէ օլունաճագ իմիշ։ Մալիյէ նազըրընըն բաբօրթընտա վարիտաթըն թէզայիւտ իթմէմէսի սէպէպի՝ պուղտայ մահսուլաթընտա Ամէրիգանըն րէգապէթինէ վէ Բուսիա պուղտայընըն թէտէննիի ֆիյաթընա մէյնի օլտուղը եազըլմըշ տըր ։

—

Էվվէլքի կիւն Իզմիրտէն լիմանըմըզա միւվասէլէթ իթմիշ օլան Անատօլու նամ Ինկիլիզ վաբօրը Իզմիրտէ պուլունտուղը սըրատա, Թայիֆէլէրինին եաթագ մահալի օլան գամարայա գօյմուշ օլտուգլարը պիր մանղալտան բէյտա օլան ասիտ գարպօնիք կազընըն թէէսիրի իլէ սէֆինէնին լօսթրոմօսը էրթէսի կիւնիւ պօղուլմուշ վէ թայֆալարընըն քեաֆֆէսի տախի պայըլըն պիր հալտէ պուլունմըշ օլտուգլարընտան տէրհալ ճէլպ օլունան թապիպին թըպպի թալարա իճրա էյլէտիկի միւտավաթ սայէսինտէ մէրգումլար էօլիւմտէն գուրթուլմըշլար տըր ։

ԷՎԳԱՖԸ ՀԻՒՄԱՅՈՒՆ

Վագըֆլը [illegible] խարէճինտէն կէլէն իլան .

Էվգաֆը Հիւմայուն խազինէսի վարիտաթը ումումիյէ խարէճինտէ պէհէր կիւն միւզայէտէլէրի իճրա օլունմագտա օլան ագթիգ պիրըը մանհիլաթըն մուայյէնն օլան 4 հաֆթա միւտտէթը խիտամընտան 1ինճի հաֆթասը օլան իշպու 1299 սէնէսի քեանունը էվվէլինին 26ընճը բազար էրթէսի կիւնինտէն իթիպարէն պիր հաֆթա զարֆընտա միւզայէտէլէրի իճրա օլունաճագընտան, զամմ իլէ թալիպ օլանլարըն գըյմէթը մուխամմինէսին էօզըրինէ միւսավի թէէմինի ագչէսինի միւսթաղըրգ միւրաճաաթ իթմէլէրի լազըմ կէլէճէքի վէ մուահհէտէլէյէ վէ բէյ ագչէսինէ մահսուսէն սուրէթ վէ սէրկի գապուլ օլունմայաճաղը 1ինճի թէֆա օլարագ իլան վէ իխթար օլունուր ։

.. 2 .. 2000.— Իւսկիւտարտա Սէլիմիյէ մահալլէսինտէ Գրըլա մէյտանը ճատտէսինտէ Գուչ Գօնմազ խանընտա Սուլթան Սէլիմ Խանը Սալիս վագֆընտան չէհրի 25 ղրշ. քիրալը ֆէվգանիտէ պիր օտայը միւշթէմիլ թէրպիէն 80 զըրա մուգատաալը 3 աատէտ սանտալը տէսթկեահը էլեէվմ պիր պապ անպար մահալի ։

.. 44 վէ 46 .. 10000.— Իւսկիւտարտա Զագըրճը Հասան բաշա մահալլէսինտէ Քէֆճէտան սօգագընտա Թիրքըննէ ճաղասը մէրհում Մէհմէտ աղա վագըֆընտան թէրպիէն 128 զըրա արսատա մէշպի 4 օտա վէ 2 գույու վէ 550 զըրա պաղչէ վէ թահթընտա չէհրի 25 ղրշ. քիրալը 1 պապ քէօմիւրճիւ տիւքքեանը իլէ պիր պապ մէնզիլին բուշ հիսսէսի մահլիւլէտէն վէ տիւքէր հիսսէլէրի թախրի սահիպի թարաֆընտան ֆիրուխթ օլունաճագը ։

.. 14 .. 5000.— Իւսկիւտարտա Սէլամի Ալի էֆէնտի մահալլէսինտէ Բուրմագլը Պագգալ սօգագընտա հագրէթը Սէլամի Ալի էֆէնտի վագֆընտան տէրունինտէ պիր գույուլը միւշթէմիլ թէրպիէն վէ թախմինէն 2400 զըրա մուգատաալը պաղչէ էլեէվմ պիր գըթա արսանըն 3 հիսսէ իթիպարը իլէ պիր հիսսէսի ։

.. 15 .. 1000.— Էտիրնէ [illegible] մահալլէսինտէ Տօղրամաճը սօգագընտա [illegible] արըճը Էլհաճ Մուհիէտտին էֆէնտի վագըֆընտան թէրպիէն 80 զըրա արսատա մէշպի 2 օտա վէ 150 զըրա պաղչէյի միւշթէմիլ միւնհէտիմ պիր պապ մէնզիլին նըսֆ հիսսէսի մահլիւլէտէն վէ նըսֆը տիքէր հիսսէսի թախրի թարաֆընտան ֆիրուխթ օլունաճագը ։

.. 82 .. վէ 84 .. 1000.— Գասըմ փաշայի ճէտիտէ Օսման աղա մահալլէսինտէ Բիրզա բաշա չէշմէսի ճատտէսինտէ չէհրի 160 ղրշ. քիրալը թէրպիէն 100 զըրա արսատա մէշպի 4 օտա վէ 10 զըրա աշըզլըղը միւշթէմիլ 2 պապ մէնզիլին 8 հիսսէտէն 1 հիսսէսի ։

.. 109 .. 4166.— Իւսկիւտարտա Սիւլէյման աղա մահալլէսինտէ Գարաճա Ահմէտ ճատտէսինտէ Սուլթան Ապտիւլ Համիտ Խան վագֆընտան թէրպիէն 32 զըրա արսատա մէշպի պիր օտա վէ զահրինտէ թէրպիէն 28 զըրա աշըզլըղը միւշթէմիլ չէհրի 200 ղրշ. քիրալը պիր պապ սալխանէ կէտիկինին 120 սէհիմ իթիպարը իլէ 20 սէհիմ հիսսէսի ։

.. 10 .. 5207½. Գալաթատա Ճամիի ճէտիտ մահալլէսինտէ Հաճի Ֆօթի սօգագընտա հարէմէյն կէտիքեաթընտան թէրպիէն 180 զըրա արսատա մէշպի ֆէվգանիտէ 10 օտա վէ 2 սուֆա վէ 130 զըրա ախչապ գազինօ վէ 170 զըրա լէպը տէրեայա գատար իսկէլէ մահալինի միւշթէմիլ սէնէվի 36000 ղրշ. քիրալը մուգատաամա խավէարէ պազգալ էլեէվմ պիր պապ միւզքիրաթ ֆապրիգասընըն 120 սէհիմ իթիպարը իլէ 2 բուչուգ սէհիմ հիսսէսի ։

.. 16 .. 13000.— Ագսարայտա Մէսիհ բաշա մահալլէսինտէ Աչը խան սօգագընտա Մէսիհ բաշա ճամիի չէրիֆի վագֆընտան տէրունինտէ 2 գույուլը միւշթէմիլ թէրպիէն 270 զըրա պիր գըթա մէնզիլ արսասը ։

.. 6 .. 4000.— Զարչըըի քէպիրտէ Հաղըրճըլար իչինտէ Ալէմշահ սօգագընտա Սուլթան Մահմուտ Խան վագֆընտան չէհրի 30 ղրշ. քիրալը թէրպիէն 15 զըրա քէարկիր պիր պապ թէրզի տիւքքեանը կէտիկի էլեէվմ պիր պապ հազըրճը տիւքքեանընըն սիւլիւս հիսսէսի մահլիւլէտէն վէ սիւլիւսան հիսսէսի թախրի սահիպլէրի թարաֆընտան հիսսէի մահլիւլէ իլէ պէրապէր ֆիրուխթ օլունաճագը ։

.. 4 .. 1000.— Զարչըըի քէպիրտէ Վարագճըլար սօգագընտա Սուլթան Մահմուտ Խան վագֆընտան չէհրի 70 ղրշ. քիրալը թէրպիէն վէ թախմինէն 15 զըրա միւքէմմէլ կէտիքը քեարկիր պիր պապ վարագճը տիւքքեանընըն սիւլիւս հիսսէսի մահլիւլէ-

տէն վէ տիկէր սիւլան հիսէսի տախ սահիպի թարաֆընտան հիսէի մահլիւէ իւէ պէրաւէր ֆիրուխթ օլունաճաղը։

.. 4 .. 10000—Զարշուի քէպիրտէ վարագճրլար սօգաղընտա Սուլթան Մահմուտ խան վագֆընտան չէհրի 70 զչ. քիրալը թէր վէնէ վէ թամամինէն 15 զրա՝ միւլք մա կէտիք քէարկիր պիր պապ վարագճը տիւքքեանընընն սիւլիւս հիսէսի մահլիւլտէն վէ տիկէր սիւլան հիսէսի տախի ահիպի թարաֆընտան հէսէի մահլիւէ իւէ պէրապէք ֆիրուխթ օլունաճաղը։

.. 1 .. 5000—Այվան սէրայ Գարուսու գուլպինէ գօրուճու Մէհմէտ Զէլէպի մահալլէսինէ Ասլան խանէլէսի սօգաղընտա թէրպիէն 90 զրա արասատա մէպնի պիր պապ գարաֆթաճը տիւքքեանընընն սիւլիւս հիսէսի։

.. 15 .. 400.—Պաղչէ Գարուսունտա Զէլէպի օղլու ալտէտտին մահալլէսինէ Քէթէնհիլէր սօգաղընտա ճէտիտ Վալիտէ Սուլթան վագֆընտան չէհրի 100 բր. քիրալը պիր պապ քէթէնէի մաղազասընընն միւլքի։

.. 34 .. 15000.—Զարշուի քէպիրտէ Զուհաճը խանը տէրունինտէ իւսթ գաթտա սատրը էսպագ Նէվչէհիրլի Ղազի Իպրահիմ բաշա վէ Ֆաթմա Սուլթան վագֆլարընտան միւլք մա կէտիկի օլմագ իւզրէ չէհրի 80 զչ. քիրալը քէարկիր պիր պապ օտանընն պէտիթունիւ։

.. 7 .. 6000.—Միւէյմանիյէ գուրպինտէ Շէմսէտտին Մօլա կիւրանի մահալլէսինէ Եօղուրթխանէ սօգաղընտա 7 նօմէրօ իւէ մուրագգամ Սուլթան Սիւլէյման վագֆընտան թէրպիէն 120 զրա արասատ իւզէրինէ մէպնի ֆէվկինտէ պիր օտանը միւլթէմիլ չէհրի 60 զչ. քիրալը պիր պապ քէարկիր մաղազանընն պիւթիւնիւ։

.. 41 .. 6000.—Սամաթիա գուրպինտէ հաճի Հիւսէյին մահալլէսինտէ Պէշիւք Գուլէյի սօգաղընտա Արբա էմինի Էլհաճ Սիւլէյման ագա վագֆընտան մուգատտամ մէնզիլ վէ Շէրպէթխանէ էլեէվմ Պէշիւք Գուլէյի չէրպէթխանէսի տիմէքլէ մարուճ անճագ վագֆը մէզգիւրտէն մուայեէն չէհրի զչ. քիրալը պիր պապ չէրպէթխանէ միւլքի։

.. 3 .. 3000.—Զարշուի քէպիրտէ Այի բաշա խանը տէրունինտէ իւսթ գաթտա թէրպիէն 30 զրա արասատա մէպնի չէհրի 30 զրչ. քիրալը քէարկիր պիր պապ օտանը 3 հիսէտէն 2 հիսէսի։

.. 2 վէ 4 .. 130000.— Ֆընտըգլըտա Ալֆի էֆէնտի մահալլէսինտէ Իպզէթ բաշա հօգուչունտա Իպզէթ Մէհմէտ բաշա վէ Պաղչէպանդատէ Մէհմէտ Էմին էֆէնտի վագֆլարընտան Եէրասանի ճ"օտա վէ 1 սուֆա [illegible] զրատա 2 գուրնալը պիր համամամ վէ 200 զրա մաթպախ մահալի վէ քէպիր գուլու վէ պիր մախզէն վէ պիր մասուրա մա լէզվզ վէ պիր սու խաղինէսի վէ 160 զ/րա սուքը մահալինի մուշթէմիլ 5760 զ/ա պիր զլթա զօնագ արասատ։

(1) Ճիմլէլէրին պաչարընտա իւք հիլատատ պուլունանրագգամար մահլիւլաթը նիմէրօլարընը վէ լքինէի հիլատաթիլէր գէյմէթը մուխամմէնէլէրինի պիլտիրմէքտէ տիրլէր։

ՕԱՐԱՖԻՑԷ

ԷՎՐՕՊԱ ՊՕՐՍԱՍԸ

Լօնարա 24 Ցունվար

Ինկիլ. էհամը Ինկ. Լիր.	101- 9/16
Օամ. էհամը աչքլը	08- 5/8
» » գաբանը	08- 5/8
Իսթիգրազ 65	10- 3/4
» 69	09- 3/4
» 71	68-
» 72	15- 1/2
» 73	08- 5/8
Օսմանլը Պանգասը	16-
Ռուսիա իսթիգրազը	84- 5/8
Մըսըր տույմութա հըլաէ	68- 1/4
» իսթիխգազը	90- 1/2
Տարիա Սանիէ (Մըսըր)	67- 1/2
Ռուշիլտ իսթիգրազը (Մըսըր)	88- 1/4
Մանարիսթ. էհամը 1877	101- 1/2
Գամալիս Բարիզ 3 այ վատէ	-

Բարիզ 24 Ցունվար

Ֆրանս. էհ. 3 % Ֆր.	77-37 1/2
» » % 5	107-45
Օամ. էհամը աչքլը	08-67 1/2
» » գաբանը	08-57 1/2
Իսթիգրազ 65 Ֆր.	52-
» 69	49-
» 73	42-
Ռումէլի չըմենտըֆէրի	41-75
Օամ. Պանգասը	652-50
Դրէտի Լիոնէ	562-50
Դրէտի Ֆոնսիէ	1277-50
Լիոն ագսիոնը	1265-
Սուէէլ ագսիոնը	2018-75
Ռուսիա 5 % 1877	91-7/8
Իթալիա էհամը	92-
Մըսր ֆոնտ. մութահըլաէ	345-75
Մանարիսթան էհամը	101-1/4
Եունան 6 % 1879	413-75
Գամալիս 3 այ վատէ	25-16

Վիէննա 24 Ցունվար

Լօնարա իւզէրինէ գամալիս	121-45
Ռումէլի չըմենտըֆէրի	20-

ԳԱԼԱԹԱ ՊՕՐՍԱՍԸ

Էհ. ուամ. տիւն ագչ. գար.	09-24
Ռու սապակ ուչքլը	09-22
Մըսըր մութահըլաէ. գաբ.	74-30
Ռու սապակ աչքլը	74-12
Իսթիգրազ 65 (մութօն)	57-
» 65	55-50
» 69 (բինար	49-
» 72 (Պօն պիւ թրէ.)	17-
» 73	43-50
Ռումէլի չըմենտըֆէրի	42-75
Ագչէ Ֆայիզի	8-
Բէբօր Ղրչ.	-
Հէվալէտիզ »	15-

ՊԱՆԳԱ ԱԳՍԻՕՆԼԱՐԸ

Գրէտի ժէնէրալ	6-67
Սթամպոլ պանգասը	6-15
Օսմէթէ ժէնէրալ	4-
Թրամվայ	302-20

ԱԳՉԷԼԷՐԻՆ ՖԻՑԱԹԸ

Օամ. լիրասը 100 ղրչ.տան	Ղչ. Բր.
Պէյազ մէճիտիյէ ֆարգը	107-38
Մէթալիք »	100-
Պէշիք »	102-30
Ալթընըզ »	103- 5
Գագրը »	780-
Գայմէ	1320-
Ինկիլիզ լիրասը	110-6
Ֆրանսըզ ալթունը	87-25
Բելգ	90- 2
Դրէմից ալթունը	81-26
Գարպոն գայմէսի	9-37

Ռուսումաթ Իմանէթինտէն կէլէն իլան

Ռուսումաթ Իմանէթը ճէլիլէսինճէ թախմինէն 8878 գրթա տէֆթերը միւթէնէվիա թագու իսալ իթտիրիլմէսինէ լիւզում կէօրունմուշ վէ պունարընն մահը հալը բուսինին 16ընճը բազար երթէսի կիւնիւ միւնագասասընընն իճրասը իւէ գարարը գաթխինին իթասը մուգարրէր պուլունմուշ օլորընտան, պու մրգտար ֆէֆթիրի թապ ու իսալ իթմէկէ թալիպ օլանլարընն եէվմը մեզգիւրտէ ճէմիյէթը Ռուսումիյէ միւրաճաաթ էյլէմէլերի իլան օլունուր։

26 ռեպիւլ էվվէլ 1301
վէ 12 քեանունը սանի 1299

Իրան տէվլէթի թէպասասընընն Հասան էֆէնտինին խայրիէ հասանին թէսմիհէսի իչին, թահսիր Գայլեսէ Ռիւսթէմ բաշա մահալլէսինտէ Հաթապ խանը տիմէքլի մարուճ 70 նումէրօլու խանտա վագը օլուպ, մումիաիյէ Հասան էֆէնտիյէ ախտ խուկի իտտաա օլունան եարրագ վէ գրյրլմշ թիւթիւն իչպու չէհրը հալը Ռումինին 19ընճը բէնճշենպիհ կիւնիւ սաաթ 7տէն 10ա գատար մէզգիւր խանտա պիրմիւզայէտ ֆիրուխթ օլունաճաղընտան, թաիպ օլան դէվաթը եէվմը մեզգիւրտէ խանէի մեզգիւրտէ սաաթ 3տէ հաղը պուլունմալարը իլան օլունուր։

13 քեանունը սանի 99

Մահքէմէի թիճարէթ իճրա տաիրէսինտէն կէլէն իլան

Թէֆթարիք գատընընն Ռուսիա տէվլէթի թէպասասընընն Բարսեղ Գիւրքճեան վէրէսէսինէ օլան տույունը մահքիմէսինին թէսվիյէսի իչին մեզպուրէ թէֆթարիք գատընընն Դալաթատա Արգատի կաղինսընընտա միւթեսարրըֆ օլորը նրոֆ հիսէի չաիեասրյլա Սթամպոլտա Զուխաճը խանընտա 53 նումէրօլու օտանընն վէ իւսկիտարտա Եէնի Մահալլէտէ Տիւպէք սօգաղընտա 2նումէրօլու մա պաղչէ պիր պապ խանէնին 3 հիսէտէն 4 հիսէսի թարիխը իլանտան իթիբարէն 15 կիւն մէվգրի միւզայէտէյէ գօնուլաճաղընտան իչթիրայա թալիպ օլանլարընն վէ տահա զիյատէ մալիմաթ արմագ խթէյէնլէրին մահքեմէի թիճարէթ իճրա տաիրէսինէ միւրաճաաթ էյլէմէլերի իլան օլունուր։

13 քեանունը սանի 99

Լիգիֆր Հիմայուն մէճլիսը իսարէսինտէն կէլէն իլան

Միւպասասընա լիւզում կէօրիւնէն 200 թօր քէֆինիք խասա պէղինին միւնագասա բուսուլասընտա մուհարրէր շէրաիթ վէճճէլ, պէհէր թօրու մէճիտիյէ 20 ղրչ. հիսապլյա 40 ղրուշտա թալիպի էօհտէսինտէ պուլունտուղունա վէ շէհրը ճարիի Ռումինին 14ինճի ճումաա էրթէսի կիւնիւ սաաթ 10ա գատար հէր գաչ բարա թէնզիլ օլունուր վէ 16ընճը բազար երթէսի կիւնիւ տասի 100տէ 3 թէնզիլ գրլընը իսէ գապուլ օլունուպ անտէն սօնրա թէնզիլ գապուլ օլունմալաճաղը։

Նա պինաէն, նօգսանը իւէ իթաեա թալիպ օլանլարը էվգաֆը հիւմայուն մէճլիսը իտարէսինէ կէվմէլերի իլան օլունուր։

11 քեանունը սանի 99

Խիւտավէնտիկեար վիլայէթի տախիլինտէ քեանին Գարահիսարը Սահիպ սանճաղընընն 99 սէնէսի հասըլաթը էօչրիյէսինտէն պէհէր չէքիսի աթիգ 250 տիրհէմ իթիպարը իւէ 676 չէքի աֆիոն վէ Սանտրգը վէ նէֆիսը Գարահիսար վէ Զալ վէ Պօլովատին վէ սարը պաղը գագա վէ նէվահիտէ սէնէի մէրգու